

19860

# ԹԱՄԿԵՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՄԱԳՅՈՒԹԻՒՆ

## ԵՐ ԱՅՍՈՐԸ ԵՒ ՎԱՐԸ

### ՀՐԱԶ ԵՐՈՒԱՆԴ


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԱԿԻ Ե. ՊՈ.ՏԳՄ. ԺՈՂՈՎԻ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԱԽԹԻՒ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 4, 1927

ՁՐԷՆՔԻՐՆ ԻՒՆԵԼՆ ՀՕԼ

Պ Օ Ա Թ Ը Ն



329.14  
5-95

15.3.2010

ԹԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԻ  
ԻՐ ԱՅՍՈՐԸ ԵՒ ՎԱՂԸ

Հայկական կեանքի միակ ազգայնական կուսակցութեան մասին ընդհանուր ուրուագիծ-վերլուծում մը տալ է նպատակը այս խօսակցութեան։ Հիմնաւորելու համար այս առաջադրութիւնը, պիտի աշխատիմ սեղմ խորհրդածութեան առարկայ դաշնել բոլոր այն ազդակները, առարերը եւ երեւոյթները, որ սերտ առնչութիւն կը ներկայացնեն այս կուսակցութեան գոյութեան իրաւունքին, հիմնական սկզբունքներուն եւ գործնական ուղղութեան ու քաղաքականութեան հետ։

Այս եւ նման աշխատութիւններ հարկաւոր են, կը կարծեմ, հակազդելու համար այն շատ վտանգաւոր ցըրտութեան, եւ նոյն իսկ հակակրութեան որոնց առարկայ սկսած է դառնալ այս ժողովուրդի քաղաքական գործը, գոնէ արտասահմանի մէջ, եւ անհետացնելու համար անհասկացողութեան եւ շփոթութեան այն մշուշը, որ կ'արգելէ ընել քաղաքական գործոններուն եւ անոնց շրժումներուն ու ձգտումներուն արդարացի եւ ճշգրիտ գնահատութիւնը։

Հայ միտքը այսօր աւելի արթուն եւ գործունեայ պէտք է ըլլայ, քան ո'րեւէ ատեն եւ հայ սիրտը աւելի՛ զգայուն, թրթուուն եւ խանդավառ։ Դեռ քիչ առաջ, հայ քաղաքական աշխատութիւնները թուղթի վրայ բանաձեւուած սկզբունքներ եւ աղատատենչ ձգտումներ ու ճիգեր ունէին իրը հող, որ, որքան նուիրական, սակայն կը մնար վերացական, անիրական ու անչօշավիելի։

Այսօր այդ աշխատութիւններուն համար գոյութիւն ունի հաստատուն գետինը. այսօրուան հարցը այլեւս հայ քաղաքական գոյառութեան ձգտումը չէ, այլ հայ քաղաքական գոյութիւնը ապրեցնելու, պահպանելու, ձեւակերպելու եւ գարգացնելու գործը, եւ այսօրուան աշխատանքին մէջ այլեւս վատնում չկայ, անիրականամակին սիրոյն, այլ ամէն դրական աշխատանք կ'արդիւնա-

11.04.2013

19860

ւորուի իրականացածին եւ անոր զարգացումին ի նպաստ :

Հայ քաղաքական ինքնուրոյն գոյութիւնը 1918-ին վեսածնաւ, ապրելու համար, եւ ո՛չ թէ ժամանակաւոր դիպուածի մը պէս անհետանալու համար : Այն փաստը որ այդ գոյութիւնը գիմադրեց առաջին տասնեակի ամէնէն վտանգաւոր եւ փոթորկալից հարուածներուն եւ վերապրեցաւ, անհերքելի հաստատութիւնն է իր տեւականութիւնը երաշխաւորող հայ էութեան մէջ ապրած ներուժ զօրութեան :

Վտանգի կէտը անցած ենք եւ ապահովութեան նշանակէտին մօտեցած :


Այս մեկնակէտէն կ'սկսի առաջադրուած վերլուծումը, մեկնակէտ մը, որ իր մէջ ունի, կը կարծեմ, լուրը տարբեր խանդակառ գործունէկութեան կապուած պահելու այն մտքերն ու սրտերը, որ երէկ այնքան ողեւորուած եւ տաք էին ազգային երազին համար, եւ զինաթափելու այն սկեպտիկները, որ իրենց անիմանալի՛ իմաստութիւնով ցնորդ, կամ առ առաւելն անհետանալու դաստապարտուած դիպուած մը նկատած են միշտ հայ քաղաքական դոյցութիւնը :

Առաջին հիմնաքարը որ այս վերլուծումին մէջ փորձուած կառուցուածքին ամենազլիաւոր ծանրութիւնը կը կրէ, ազգութիւնն է :

Ի՞նչ է ԱԶԳՈՒԹԻՒՆԸ ՈՒՐԵՄՆ :

Շատեր տուած են զանազան սահմանաւորումներ . պիտի փորձեմ իմ սահմանաւորումս տալ . ազգութիւնը հասարակաց քամիկազին սեփականութիւններու իրաւատէրերուն բազութիւնն է, որ անքակտելիօրէն իրարու կապուած է այդ սեփականութիւններուն ներշնչած անդիմադրելի սիրովն ու այդ սեփականութիւնները պահպանելու տիրական ու անտեղիտալի պարտաւորութիւնովը :

Արդ սեփականութիւններն են ծագումը, արիւնը, հայրենիքը, անկախութիւնը, լեզուն, մշակոյքը, անցեալի բաղաքակրութիւնն ու մտքի տաեղծագործութիւնները, ժամանակակից բաղաքակրութիւնը եւ մրցումի միջոցները՝ ուրիշ ազգերու հետ :



1568-91

167-901

Նէթական եւ աննիւթական այս սեփականութիւնները երկաթեայ անբեկանելի օղակ մը կազմած են մարդկային զատորու բազմութիւններու շուրջ, որոնք կարծէք ձուլածոյ զանդուածի մը վերածուած՝ մէկ սրտի բարախումը, մէկ մտքի մտածումը ունին այդ սեփականութիւններուն հանդէպ : Ամէն մարդի ի՞րը կը նկատէ զաննեֆ . եւ այդ ամէն մարդուն մէջ կը ծնի ազգութիւնը, սեփականատէրերու բազմութիւնը, որ կը նուիրուի այդ սեփականութիւններուն, կ'ոզեւորուի, կը ներշնչուի, կ'արբենայ անոնցմով եւ անոնց սիրոյն շատ անզամ կը հասնի հրաշագործութիւններու եւ դիւցազնութիւններու բարձունքները :

Ի՞նչ է իրական արժէքը այդ սեփականութիւններուն : Դարերը տուած են ատոր անվիճելի պատասխանը : Մարդկային հանձարը շարունակ դարրնած, յդկած եւ մեծցուցած է ազգութեան գաղափարը, անոր մէջ գտնելով, զարգացումի, բարձրացումի եւ սուեղձագործութեան բոլոր մզումները, անոր մէջ գտնելով իր մեծութիւնը, եւ սիրուր իր բոլոր ուժովը կառչած է այդ գաղափարը մարմնաւորող սեփականութիւններուն, որովհետեւ անոնց մէջ գտած է իր ուրախութիւնը, ոգեւորութիւնը, յուզումը, երջանկութիւնը : Հանձարը եղած է ազգայնական . սիրուր եղած է ազգայնական եւ անոնց զրահ հագած, կոռուած եւ արիւն թափած են, որպէս զի անոտնձելի եւ անկորընչելի մնան ազգութիւնն ու իր սեփականութիւնները :

Սուտ են դարերը . նախապաշտրում է այս բոլորը : Ո՞չ : Անքննելի եւ անվերծանելի գաղափար մը միայն կը նար իր ահեղ զօրութեան տակ նուածել եւ հպատակ դարձնել ամբողջ մարդկութիւնը, եւ անսահման զոհաբերութիւնները որ մարդիկ միշտ պատրաստակամօրէն կը նուիրեն այդ գաղափարին պաշտպանութեան, քան ուրիշ ո՛ր եւ է գաղափարի, փաստ մըն է այն երախտագիտութեան, որ ազգեր կ'զգան այդ գաղափարէն քաղոււած բարիքներուն եւ չնորհքներուն փոխարէն :

Եւ իրօք ամենահաճարեղ եւ ամենապերճախօս բացատրութիւններն ու սահմանաւորումներն անզամ գեռ

տկար են ու չեն կրնար տալ ամբողջական իմաստն ու զօրութիւնը այդ գաղափարին, որ սակայն կ'զգացուի բիւրաւորներէ եւ գարձած է անոնց երկիւղած պաշտամունքի առարկան, զանոնք ելեքտրականացնող ահեղ ուժը:

Ի՞նչ է մարդը, երբ մերկացնէք զինքը ազգութեան զրահէն եւ զրկէք զինքը անոր սեփականութիւններու իրաւատիրութիւնէն: Անդունուած, եւ խեցեվճիոի գատապարտուած, ողորմելի եւ խղճալի մենաւոր էակ մը, որուն սիրտը կորսանցուցած է զգայնութեան յատկութիւնը, եւ մեռած է այն բոլոր ուրախութիւններուն, ցնցումներուն, յոյզերուն եւ երջանկութիւններուն համար, որ ազգութիւնը կուտայ ից զրօշակով, իր ընկերային կարգուսարքով եւ քաղաքական հիմնարկութիւններով, իր իմացական փառքերով, իր յաղթութիւններով, իր գերակայութեան փաստերով ուրիշներու վրայ:

Ազգութեան մէջ անհատը ո՛չ միայն սեփականատէրն է իր աղժանիքներուն, այլ առանձնաշնորհեալ բաղդաւոր բաժնեկիցն է այն ստեղծագործութիւններուն ու յաղթութիւններուն որ այդ մասնաւոր ազգինն են: Այնպէս շինուած է մարդկային հողին, որ ուրախութիւնէն արտասուէ երբ իր ազգային բանակը կոխէն յաղթական վերադառնայ, զինուորական նուրագի ընկերակցութեամբ, եւ Հպարտութեամբ ուռի, երբ արենակիցներու մէկ ստեղծագործութիւնը, մէկ մեծագործութիւնը, մէկ սեփականութիւնները:

Գաղափարի մը զօրութիւնը հերոսներ արտադրելու իր ընդունակութեան եւ մարդկային հողին մշտավառ տենչանքներով, յոյզերով եւ խայտանքով լիցնելու կարողութեան մէջ է: Բնութիւնէն կորզուած, թէ մարդկային խելքով յլացուած եւ բնական օրէնքի ուժ ստացած բոլոր գաղափարներուն եւ խորհուրդներուն մէջ ազգութեան խորհրդապատկերը կը գրաւէ առաջին, անփոխարինելի տեղը, իր այդ ընդունակութիւնով եւ կարողութիւնով:

Եւ ի՞նչ է կեանքը, առանց հերոսներու եւ հերոսութիւններու պատմութիւններուն եւ նուիրումներուն, եւ առանց այն հոգեկան բերկրանքին ու ուրախութեան, որ

նոյն ատեն, եւ նոյն պատճառին համար նոյն աղքի միլիոնաւոր զաւակներուն կուրծքերը կ'ուսեցնեն եւ աչքերը կը բոցավառեն:

Դատարկութիւն, ձանձրոյթ, մելամաղձոտութիւն եւ անժամանակ քայլայում իմացական եւ հոգեկան ուժերու:

Ահա! այդ մեծ գաղափարն է ամբակուռ ժայռ-հիմը մեր բոլոր հայեցողութիւններուն եւ հաւատալիքներուն: Եւ թամկավար Ազատական կուսակցութիւնը եղած է ու կը մնայ ազգայնական կուսակցութիւն, որովհետեւ ազգայնականութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ ձգտումը՝ լաւագոյն եւ հաւատարիմ կերպով արտայայելու ազգութեան գաղափարը, եւ նախանձախնդիր, հոգածու ոգին՝ որ կը նկրտի անեղծ եւ անազարտ պահել ազգային թանկացէք սեփականութիւնները եւ զանոնք յղկել, գեղեցկացնել եւ կատարելագործել:

Մենք կը գաւանինք, թէ մարդկային կեանքի ամէնէն աղնիւ երեւոյթը՝ հոգեկան եւ իմացական շնորհներու վրայ հիմնուած եւ մղուած մրցակցութիւնն է ազգերու միջև, մեծ առաքինութիւնը՝ այդ մրցակցութեան մէջ գերազանցութեան զավինին խելու փառատենչութիւնն է, եւ գերազոյն երջանկութիւնը՝ այդ մրցակցութեան մէջ ապահովուած նուածումն է:

Մեր ազգայնականութիւնը ուղղուած է այդ լուսաշող կէտին: Դէպի հոն կը քալենք հաստատոն քայլերով, ազգութեան գաղափարին եւ անոր ներշնչած ձըդտումներուն ուժովը յաղթելով յուսահատութեան, յուետեսութեան եւ ինքնավատահութեան պակասին, որ կը նային ձամբուն վրայ կենալ իրը ծնունդ՝ մեր ազգային կեանքի խոշոր գժուածութիւններուն եւ մեր ազգային նիւթական, Փիղիքական եւ իմացական ուժերու համեստ եւ սահմանափակ վիճակին:

Եթէ մեղք մըն է ուժերու գերզնահատութիւնը, աւելի մեծ եւ անքաւելի մեղքն է ինքնուրացումը ո՛րեւէ մարդու համար, իրը անկախ եւ ազատ էակ եւ ա՛լ աւելի

ՖԵԾ ՄԵՂՔԸ՝ ԻՐԻ ՄԷԿ Մասնիկը աղդային ձուլածոյ դան-  
գուածին:

Իրը հայ, ո՛չ մէկ վայրկեան պիտի վարանէի եւ վախ-  
նայի այդ կեզակ բանաձեւուած հայ աղգութիւնը եւ աղ-  
գայնականութիւնը իր սեփականութիւններով եւ ձգտում-  
նելով առնել այնքան լլջութեամբ եւ հպարտութեամբ,  
որքան կը յանդգնի ամերկիկացի մը, անդլիացի մը, կամ  
ո՛րեւէ աղգի մը զաւակը: Եւ այդ անոր համար՝ որ աղ-  
գութեան զաղափարին եւ անոր սեփականութիւններուն  
արժէ քը երբեք չի չափուիր նիւրի եւ փիզիքական ուժի  
արժէ քը երբեք չի չափուիր նիւրի եւ փիզիքական ուժի  
արժէ քը երբեք չի չափուիր նիւրի եւ փիզիքական յաջո-  
դութիւններով:

Եթէ այդ սիսալ չափանիշը հակաշռէր եւ բնօրոշէր  
աղգային զգացումը՝ մարդկութեան ինը տասներորդը զոհ  
պիտի զառնար իր յուսահատութեան, պիտի անդամա-  
լուծուէր կամաւորապէս, որովհետեւ միշտ աւելի զօդա-  
ւորը, աւելի հարուստը, աւելի բազմաթիւը պիտի գտնուի  
աշխարհի աղգերուն մէջ:

Իրական չափանիշը՝ այդ զաղափարին տրամադրուած  
եւ նուիրուած իմացական ու հոգեկան ուժն է, հաւաքա-  
կան երջանկութեան մաքուր ու աղնիւ ձգտումն է:

Աղգութեան եւ աղգայնականութեան խզոխտ ու ան-  
պարտելի դրօշակը ուրեմն, բոլոր անոնց համար, որ  
պատրաստ են իրենց մտքի եւ հոգիի ուժերով նուիրու-  
լու այդ մեծ խորհուրդին, պատրաստ են կուռելու անոր  
սեփականութիւննեցուն դէմ փորձուած ամէն ոտնձու-  
թեան դէմ, պատրաստ են աշխատելու որ հայ աղգութիւ-  
նը գափնեպակներով փայլի համաշխարհայինի ամենօր-  
եայ մրցումներուն մէջ, քաղաքակրթական յառաջացում-  
ներու բրտնաշան ճիգերուն եւ թոիչքներուն մէջ:

Միլիոնաւորներու ուրախութեան մասնակից գառնա-  
լու, դարերու յղացումներուն եւ հերոսական ապրումնե-  
րուն ու ճիգերուն իրաւատէր կանգնելու, եւ այսօրուան  
ապրողներու ստեղծագործութիւններուն եւ նուաճումնե-  
րուն բաժնեկից ըլլալու թանկագին առանձնաշնորհումն  
ու նախանձելի փառքն է ճերը, հայ մարդիկ եւ կիներ,

Երբ ամուր ու հպարտ կը կանգնիք աղգութեան եւ աղգայ-  
նականութեան նուիրական գրօշակին տակ: Սոսկացէք  
երկրնտարանքի միւս եղոքն, «առանց աղգութեան» մար-  
դուն պարզած անսիրտ, անգոյն, անգունուած եւ մելա-  
մաղձիկ եւ անտիրական պատկերչն:

Աղգութեան եւ աղգայնականութեան այս բանաձե-  
ւումին մէջ անհատին դերը միայն վայելը չէ. անոր  
պարտաւորութիւնները նոյնքան չեշտուած եւ գերակշիռ  
էն: Անհատը պիտի ըլլայ զինուորը, երբ վտանգ կայ եւ  
պատեզազմ. անհատը պիտի արամադրէ իր միտքն ու բա-  
զուկները, երբ խաղաղութիւն է, եւ չինարարութեան ու  
սաեղծագործութեան շրջանը:

Այդ պարտաւորութիւններէն ոմանք անհատը կը կա-  
տարէ, առանձին, անհատապէս. ոմանք կը կատարուին  
ու պէտք է կատարուին կազմակերպուած եղանակով:

Այս զանազանութիւնը հասկնալի կ'ըլլայ այդ պար-  
տաւորութիւններու երկու գլխաւոր բաժանումներով.  
ա) իմացական եւ Փիզիքական. բ) զինուորական ու քա-  
ղաքական:

Հեղինակը, նկարիչը, երաժիշտը, քանդակագործը,  
զարբինը, երկրագործը, առեւտրականը եւ կեանքի ուրիշ  
կոչումներուն հետեւ ողներ առաջին բաժանումին մէջ  
կ'իման եւ իրենց իմացական, գեղարուեստական եւ ար-  
դինարերական աշխատութիւնները կը կատարէն անհա-  
տապէս ու անկախորէն:

Երկրորդ բաժանումին մէջ են՝

Զինուորը եւ քաղաքական մարդը, որ իրենց աշխա-  
տանքը կը կատարէն կազմակերպական գրութեամբ: Ու  
ատկէ յառաջ եկած է բանակը, ատկէ՝ կուսակցութիւնը:

Մարդկային միտքը եւ փորձառութիւնը ծնունդ տը-  
ւած են այս զրութեան, ազգութեան հանդէպ ամենա-  
դրժուար ու ամենապատախանառու պարտաւորութիւն-  
ներուն մէջ ուժերու վատնումը արգիլելու եւ առաւելա-  
գոյն արդինեները ապահովելու մտահոգութեամբ:

ԲՆՉ է ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ, ՈՒՐԵՄՆ:

Կուսակցութիւնը խմբաւորումն է այն մարդերուն,

որ աղղութեան վերաբերած հարցերու լուծումին կը մօտենան որոշ սկզբունքներով, հայեացքներով եւ միացեալ աշխատանքով:

Կուսակցութիւնը աշխատանքի երկու գետին ունի իր առջեւ. երբ ազդ մը կորսնցուցած է իր հայրենիքը եւ անկախութիւնը եւ զանոնք վերստանալու հարցը կայ. եւ երբ ազդ մը ատոնց տէրն է ու զանոնք պահելու եւ լաւագոյն կառավարութիւնը ունենալու հարցը կայ:

Առաջինին միջոցը յեղափոխութիւնն է, երկրորդինը՝ քաղաքացիական դաստիարակութիւնը եւ քուէն:

Աշխարհի վրայ ազդ չկայ առանց մէկ կամ միւս վիճակին, եւ պէտք չէ գտնուի իրական մարդ մը, որ ո՛եւէ արդարացումով խուսափի մէկ կամ միւս վիճակին պարագարած պարաւորութիւններէն :

Երբ հայրենիքը խլուած է, եւ գերութիւն կը տիրէ, յեղափոխութեան դէմ թշնամութիւնը եւ յեղափոխական ճիգերէն խուսափումը անրանութեան պանծացումն է անրաններու կողմէ:

Նուազ ամօթալի դասակըութիւն չէ այն անտարբերութիւնը եւ կրաւորականութիւնը, որ ազատ երկիրներու քաղաքացիներ ցոյց կուտան կառավարելու եւ կառավարութիւնը հակակշռելու կոչումներուն հանդէպ, որ կուսակցութեանն են իշխանութեան գլուխ գտնուելու եւ իշխանութենէ դուրս մնալու ատեն:

Ուզուի կամ ոչ, կուսակցական կառավարութիւններու գրութիւնը եկած է մնալու համար: Ու ի՞նչ հիմնական դաշտարներ կապուած են այս գրութեան հետ. թէ իւրաքանչիւր կուսակցութիւն, պէտք է պատրաստուի եւ հաստատէ, իշխանութեան գլուխը թէ ընդդիմադիրի դիրքին մէջ, թէ ինք ունի լաւագոյն սկզբունքները, լաւագոյն մարդկային եւ գիտական հասկացողութիւնները եւ աւելի ամուր ազգային ոգին ու նկարագիրը, որոնք կը նշանակեն կամ պիտի նշանակեն աւելի ապահով սահմաններ, միջազգային յարգուած դիրք, ազգային արդարացի իրեւունդայի իրականացում, եթէ գոյութիւն ունի, նուազ տուրքի, տնտեսական բարգաւաճութեան աւելի հնարա-

շորութիւններ, ժողովրդանուէր օրէնսդութիւն, լաւ արդարութիւն, լնդհանուը զարգացումի եւ լուսաւորութեան աւելի լայն պատեհութիւններ, ներքին խաղաղութիւն եւ անհատական աղատութիւն՝ որ կանդ կ'առնէ ուրիշներու աղատութիւնը խափանելու կէտին առջեւ:

Կուսակցութեան այդ աշխատանքները եւ առաջադրութիւնները բնորոշող որակէն կախուած է շատ բան: Ժողովուրդի մը երջանկութիւնը կամ տառապանքը, երկրի մը ապահովութիւնը կամ վտանգուած գրութիւնը, զարգացումը կամ յետամացութիւնը այդ որակէն սկսի ստանան իրենց պատասխանը:

Եւ անդիմագրելի տրամաբանութեան այս ուժովն է ող կուսակցակոնութիւնը կը կանգնի աղդային պարտաւորութիւններու գլուխը եւ կուսակցութիւնը ամենամուր սիւն է որուն կը կոթնի ազգութիւնը: Քաղաքացին եւ կուսակցականը աղատ մարդուն մէջ անբաժան, երկուորեակ էութիւնն են այլեւս: Կարելի չէ ըմբռնել լաւ քաղաքացին, առանց լաւ կուսակցականին: Տգիտութիւնն է որ ոչ-կուսակցականին բաժին կը հանէ իրը թէ աղատ, անկախ մարդու, յատկութիւններն ու առաքինութիւնները եւ ատոնք կը զլանայ կուսակցականին: Քաղաքարներու եւ աշխատանքի կամաւոր ձուլումին մէջ պատահի որ երրեմն անհատը պղտիկ զոհաբերութիւններ ընէ իր անկախութիւնէն եւ աղատութենէն, այդ զոհողութիւնը, սակայն, միշտ աւելիով իտիւարինուած է կուսակցական աշխատանքին արդիւնաւորութեամբը:

Մինչեւ քաղաքական կեանքին մէջ՝ մեկուսացած անհատը անյոյս կորուստ մըն է. կամաւոր անդամալոյժ մը եւ ինքնասպան մը:

Այս ըմբռնումներով է ող կուսակցական էինք երէկ, երբ հայրենիք եւ աղատութիւն կորսուած էին մեղ համար. այս ըմբռնումներով է որ այսօր կուսակցական ենք, երբ սահմաններ պահելու, լաւ կառավարութիւն ունենալու, ազգային իրեւունդան — տակաւին կորսուած հողերու վերադարձը — իրականացնելու հարցերը կան:

Ու ասիկա զիս կը բերէ խորհրդածութեան արժանի յաջորդ նիւթին.

ԻՆՉՈՒ ԾԱՄԿԱՎԱՐ Ս.ԶԱ.ՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆ:

Քիչ առաջ ես առիթ ունեցայ բնորոշելու մեր կուսակցութեան ազգայնական հանդամանքը: Հիմա պատեհութիւնն է որ ընդհանուր տեսութեան մը մէջ երեւան դայ անոր ամբողջական բնոյթագիծը, քաղաքական, ընկերային եւ ընկերաբանական ու տնտեսական գլխաւոր մասնաբաժանումներով:

Ազատ խղճի եւ ազատ դատողութեան ու ազտայայտութեան վրայ հիմնած ժողովրդավարութիւնը կը կազմէ էութիւնը մեր ներքին քաղաքական հասկացողութիւններուն:

Մենք կը գաւառնինք թէ այդ կերպ կազմուած եւ ձեւակերպուած ժողովրդական կամքը եթէ իր մէջ ունի թերութիւններ, որոնք ծնունդ են զաղացումի անհաւասարութեան, միւս կողմէ ագդի մը պետական կեանքին կուտայ հաստատութեան և ամրութեան յատկանիշը, ուրկէ զրկուած պիտի մնար պետական մեքենան, եթէ մեծամանութեան եւ փոքրամասնութեան իրաւունքներուն այդ սահմանադումը գոյութիւն չունենար: Երկընտրանքի միւս եղան է, փոքրամասնութեան մը բոնատիրութիւնը կամ պետութեան տարրալուծումը անջատ անջատ իշխանութիւններու մէջ:

Ռամկավարութեան էութեան մէջ անկեղծօրէն մատնանշուած այդ թերութիւնը ենթագրել պէտք չէ տայ թէ փոքրամասնութիւնը անպայման կը ներկայացնէ աւելի մեծ խելքը եւ ճշմարտութիւնը եւ իրաւասութիւննեցու այդ սահմանորոշումը անարդարութիւն ու անիրաւութիւն է խելքին եւ ճշմարտութեան դէմ: Անհեթեթ ենթագրութիւն է թէ խելք եւ ճշմարտութիւն մենաշնորհն են փոքրամասնութեան եւ ատոնցմէ զրկուած է մեծամասնութիւնը:

Ռամկավարութիւնը, ուրիմն, բացարձակապետութեան եւ սակաւապետութեան դէմ, ի՞նչ անուն եւ գոյն կրեն ալ վերջինները: Երբ չկայ բացարձակ ճշմարտու-

թեան, բացարձակ ազատութեան և արդարութեան հնարաւութիւնը, պէտք է գոհանալ յարաբեղականով, եւ ուամկավարութեան մէջ ապահովուած է գոնէ այդքանը:

Չենք ուղեր անշուշտ ուշադրութենէ վրիպեցնել այն իրողութիւնը, թէ ծայրայեղ եւ ձգտուած կացութիւններ երրեմն ազգերու կեանքին մէջ յառաջ կը բերեն շեղումներ եւ կը բացատրէն կամ կ'արդարացնեն աւելի բուռն ուղղակի միջոցները: Վերջին տարիներուն նորաձեւութիւնն է դիկտատուրան: քանի երկիրներ ունեցան ատկէ, քանի երկիրներ մատեցին ունենալ: Խաղական ֆաշիզմի դիկտատուրան եթէ իր գատապարտողները ունի, կան ալ որ երկիր մը կազմալուծումէ եւ քայքայումէ փրկող առաքինութիւնը կը վերադրեն անոր:

Մեզ համար ուամկավարութեան անշքացումը եւ դիկտատուրաներու ծաղկումը մէկ գժբախտ հետեւանքն է այն աւերին որ վեզչին պատերազմը գործեց ազգերու մտաւարական եւ բարոյական ուժերուն մէջ: Պէտք է վերագրթնել եւ վերականցնել այդ ուժերը եւ թոյլ չտալ որ դիկտատուրայի անրնականոն, անարդար եւ բռնակալ գըրութիւնը գառնայ վացդութիւն եւ սովորութիւն:

Ռամկավարութեան սէրը եւ ուամկավարութեան դատիարակութիւնը միայն յառաջ պիտի բերեն այդ զարթնումը եւ պատուարը բարձրացնեն դիկտատուրայի անմարդկային զրութեան դէմ, անհատին վերադրձնելով իր թանկագին եւ անկորնչելի իրաւունքները:

Ամէն խորհուրդի ազատ պատեհութեան սկզբունքը՝ հիմքն է մեր ազատականութեան: Մենք կը գաւանինք թէ երր այլեւս ընական, անկեղծ օրէնքի մը ուժովը՝ բալոր մտքերը մէկ տեսակ չեն մտածեղ ամէն հարցի չուրջ, ամէն միաք պէտք է իր ճամբան գտնէ արտայատութեան: իր ապրելու թէ մեռնելու վճիռը սպասելով իր յդացումներուն ներկայացնելիք արժանիքներէն եւ ո՛չ թէ ի՛ր իրարարութենէն, որ կընայ գէշը լաւ վճռել, եւ կամ ուրիշներու բռնաւորական խափանումներէն եւ երկաթեայ արգելքներէն:

Ազատականութիւնով՝ մեր միաքը հնարաւորութիւն

ունի սրբագրուելու, յղկուելու եւ զինուելու բոլոր ա'յն գիտական եւ առողջ սկզբունքներով, որոնք հանրային հարցերու լուծումը աւելի կը դիւրացնեն, եւ աւելի մեծ զարկը կուտան հաւաքական յառաջիմութեան եւ ազատութեան: Ազատականութիւնը ազատազութիւնն է պահպանողականին ամէն գնով հինէն չքաժնուելու եւ արմատականին՝ վարդապետական անփոխսելի բանաձեւերու կառչելու գերութենէն:

Կը սորվինք հինէն, ինչ որ հին միտքը տուած է սորվելու արժանի, կը պահենք անեղծ, ինչ որ անցեալի արժէքաւոր ստեղծագործութիւն է: Ու միայն այդքան: Կը քննենք նորը, եւ չենք վախնար լսելէ թելադրութիւնները նոր մտքին, երբ ատոնց մէջ կը խօսի բանաւորութիւնը եւ ատոնց մէջ կան ընկերային եւ տնտեսական հարցերու լուծման աւելի ստոյդ հնարաւորութիւններ:

Հանդուրժանք, լայնախորհութիւն եւ խուզարկու, քննական միտք — ահա! երեք մեծ առաքինութիւնները, երեք մեծ պատուանդանները, որոնց վրայ կը բարձրանայ Ազատականութիւնը, հաճելի շնչառութեան պատեհութիւնը տալով ամէնքին, ամէն դադաիարի եւ խորհուրդի:

Իբր ազատական՝ կը հանդուրժեմ պահպանողականին գոյութեան եւ մտքերուն, կը հանդուրժեմ արմատականին գոյութիւն եւ մտքերուն. բայց գիտեմ թէ ո'չ մէկը, ոչ միւսը կը հանդուրժէ ազատականին գոյութեան եւ ոգիին: Ասոր մէջ է ազատականութեան անվիճելի մեծութիւնը:

Դասակարգային կղզիացումին քանդումը՝ կը կազմէ հիմք մեր ընկերային եւ ընկերաբանական ըմբոնումներուն: Ո'չ աշխատանքի տեսակին եւ ո'չ ալ մարդոց ծագումին մէջ կը տեսնենք գոյութեան իրաւունքը իրար արհամարհող եւ իրար բոքտող խմբաւորումներուն, որոնք գաղափարներու եւ սկզբունքներու գետնէն իրենց տարբերութիւնները կը փոխադրեն աշխատանքի եւ ծագումի աարբերութեան գետնին վրայ եւ իրենց գէնքը կ'ընեն արհամարհանքի եւ ատելութեան զգացումները:

Երբ կը մերժենք յիմար ծագումի մը մէջ խելացութիւն տեսնել եւ գուեհկութիւնը ծագումին ուժովը՝ աղնըւականութեան տեղ ընդունիլ, նոյնքան ազգուութեամբ կը մերժենք աշխատանքի այս ու այն տեսակը ունեցողները ողողել անդոյ առաքինութիւններով:

Բարեկամ ենք բանուորին, բարեկամ ենք գիւղացիին, բայց ո'չ որովհետեւ աշխատանքի այդ մասնաւոր տեսակներուն մէջ գերազան իրաւունքներ եւ առանձնաշնորհներ կը տեսնենք, ինչպէս կ'ընեն ընկերվարական եւ համայնավար կուսակցութիւնները, այլ որովհետեւ բանուորին եւ գիւղացիին մէջ կրնանք գտնել ընկերային կեանքի եւ ընաւորութեան այն տարրերը, ինչպէս կրնանք գտնել զանոնք ուրիշ տեսակ աշխատանք կատարողներու մէջ:

Մեղ համար բանուորը եւ գիւղացին բարձր նպատակի մը կամաւոր եւ անձնազոհ աշխատաւոյները չեն, որպէս զի գառնային առանձնաշնորհեալ, եւ արժանի մասնաւոր վերաբերումի եւ գիրքի: Զարդացումի պակաս կամ տգիտութիւն, աշխատանքի անախորժութիւն եւ ծանրութիւն եթէ այս ու այն բանուորին եւ գիւղացիին վիճակուած են, կարելի չէ այդ երեւոյթներէն քաղել զերազաս գասակարգի մը իրաւունքները: Մարդ բանուոր գառնալով՝ նոր արժանիք մը չ'ստանար. հողի մշակութեան կապուելով իր արժէքը չի ծանրանար: Պարզ է որ միլիոնաւորներ բանուոր են եւ գիւղացի, այսօր, որովհետեւ աշխատանքի ուրիշ տեսակին յարմարութիւնը եւ պատրաստութիւնը չեն ունեցած: Տուէք այդ պայմանները իրենց, եւ միլիոններէն մէկը չպիտի մնայ, կամաւորապէ՛ս, իր գժուար ու ծանր աշխատանքին գլուխը:

Ո'չ արհամարհանք ուրեմն, կոշտացած, սեւցած ձեռքերուն գէմ, ընկերային կեանքին մէջ, ո'չ ալ այդ ձեռքերուն մէջ դաշոյնը՝ ուղղուած ուրիշ տեսակ աշխատանք կատարողներու գէմ: Այդ կերպով միայն կը համնինք ընկերային արդարութեան եւ հաւասարութեան: Ընկերութիւնը ոչի՞նչ կը շահի եթէ հին կարգերու անհաւա

սարութեան եղբը կործանի եւ անոր տեղը հաստատուի նորը, բանուորինը :

Մեզ նշանաբանները կը մնան, ո՛չ աշխատանքի տեսակէն եւ ո՛չ ալ ծագումէն բխած ընկերային անհաւասարութիւն, կղզիացում եւ պառակտում : Ո՛չ աղնուապետական գերակայութիւն, ո՛չ ալ անոր յօշուաւած մարմնին վրայ բարձրացող բանուորական գերակայութիւն :

Դասակարգային արհամարհանքը եւ ատելութիւնը ընկերութիւնը կրծող, գժբաղդացնող թոյնն է . այդ թոյնը կը ջլատէ եւ կը տկարացնէ դատողութեան ուժերը, եւ ըմբոստութեան եւ բռնութեան վտանգաւոր յորձանուտին մէջ կը նետէ տնտեսական ու քաղաքական հարցերն ալ, որոնք աղատ, անկաշկանդ խորհուրդի, հաշիւի եւ գիտութեան կը կարօտին օրէ օր գժուարացող ու բարդացող իրենց լուծումը գտնելու համար :

Աւերիչ այդ թոյնին տեղ ընկերային այն լայն սէրը, որ պղտիկ հիւլակին թէ մէծ տունին մէջ, հին ու մաշ հագուստին թէ նոր լաւ հագուստին տակ, կը դտնէ ընկերութեան համար աշխատող, արտագրող, մտածող օգտակար մարդը, ոճիրին եւ չարութեան տեղ՝ ընկերութեան իր սրախն աղնուութիւնը, իր գէմքին ժպիտը եւ աչքերուն արցոնքը բերող մարդը :

Այդ լայն սէրը կը բնորոշէ մէր կուսակցութեան ընկերային դիմագիծը. այդ լայն սիրոյն մէջ երջանիկ են մէր բռնոր ընկերները, բանուոր, գիւղացի, աղատ արուեստի հետեւող թէ առեւտրական :

Տնտեսական հարցին մէջ մէր կուսակցութեան հիմնական սկզբունքները կը մնան անհաւատական սեփականութիւն, անհաւատական եւ խմբակցական նախաձեռնութիւն՝ ձարտարարուեստի եւ առեւտուրի մէջ, պետական հակակըսի եւ միջամտութիւն հարստութեան չափազանցեալ կեդրոնացումին եւ մարդկային ուժերու անսիրտ շահագործումին դէմ :

Մէնք կը դաւանինք թէ անտեսական հարցը ամրող չական եւ զգայուն հիւսուածք մըն է, որուն գործօննե-

բուն հանդէպ վերաբերումը պէտք է ղեկավարուի ամէնէն աւելի արդիւնաբերութեան եւ տնտեսական ընդհանուր զարգացման կարելի ամէնամեծ մղումը տալու մտահոգարգացման կարելի ամէնամեծ մղումը տալու մտահոգութեամբ : Այդ արդիւնաբերին մէջ զիւրին է արդարութիւն ընել բոլոր գործօններուն եւ լայն հոգածութիւն ցոյց տալ ամէնայետին աշխատաւորին : Խանգարուած, թոյլ ու անբարգաւած տնտեսութեան մէջ ի զուր է խօսքն ընել այդ արդարութեան եւ հոգածութեան :

Անհաւատական սեփականատիրութեան եւ նախաձեռնութեան սկզբունքները այդ մղումն է որ կուտան, այդ դրական գերն է որ կը կատարեն տնտեսական հարցին մէջ : Առիւծի բաժինին պատիւը իրենցն է ճարտարարուեստական եւ արդիւնաբերական այն հոկայ յառաջդիմութեան մէջ, որ աշխարհ ունեցած է : Այդ սկզբունքները մարդկային բնաւորութենէն կորզուած են եւ իրենց մէջ ո նին սահեղագործութեան նեղնչումն ու զօրութիւնը : Ի՞ր ունենալու եւ շա՛տ ունենալու փառատենչութիւնը խթանած է մազդիկ եւ շարժման մէջ դրած անոնց ուժերուն ամէնավերջին մասնիկը :

Առանց այդ փառատենչութեան՝ պիտի ունենայինք հարկադրուած, թոյլ աշխատանք, քնացած կամ ինայուած ուժեր եւ հետեւարար նուազ արդիւնաբերութիւն, նուազ տնտեսական յառաջդիմութիւն :

Տնտեսական պետականացումին դէմ կը մնանք մենք ձի՛չլ այդ վատանդին համար, ո՞ս այդ գրութեան մէջ է անխուսափելիօրէն : Պետութիւնը սահմանափակ թիւրով մարզերու գործարանաւորութիւն մըն է, որուն մէնք կը մերժենք վերապել անսխալականութիւն եւ ամէնակարողութիւն : Պետութիւնները կազմուած են պարզ, մահկանացու մարզերէ, որոնց համար նոյն իսկ ծանր կուգան պետութեան քաղաքական պարտականութիւնները : Տընտեսական հարցին ահարկու ծանրութեան համար հարկաւոր են միլիոնաւորներու խելքը, միլիոններու ուսերը :

Տնտեսութեան անհաւատական եղանակը յաջողութիւն մըն է, պետական եղանակը բացարձակ ձախողանք մը : Եթէ կերպին դրութեան կուսակիցները անոր մէջ կը տես-

նեն զանգուածներու մասին աւելի հոգածութիւն եւ անշահագործութիւն, պէտք է տեղի տան այն փաստին առջեւ, թէ պետական եղանակին մէջ ուժեղու վատնումները, յայտնուած տկարութիւնն ու ապիկարութիւնը եւ հոգեբանական անհոգութիւնը հարստութեան նուազեցման հետեւանքով՝ կը չքացնեն այդ հոգածութեան եւ անշահագործութեան բոլոր բարիքները։ Դատարկ ձեռքերով վեհանձնօրէն միլիոնաւորներու երկարցուած բարիքներ — այդ է պետականացած տնտեսական դրութեան յատկանիւը։

Եւ այդ դրութեան մէկ ուրիշ եւ շատ վտանգաւոր բնոյթն ալ այն է, որ ո՛չ մէկ հնարաւորութիւն կայ սրբագրութեան եւ դարմանումի։ Պետութիւնը ինքն է գեղագոյն ատեանը իր ըրածներուն համար եւ եթէ գործի իր եղանակը նշանակէ նոյն իսկ բանուորին, իր առանձնաշնորհեալ գասակարգին, աւելի գէշ շահագործումը, քան անհատական դրութեան մէջ, եւ տեղի ունենան վատնումներ ու անձարակութիւններ, որոնք վատէն վատթարագոյնին տանին ժողովուրդին տնտեսութիւնը, յառաջ բերելով ընդհանուր զոկանք, թշուառութիւն, ատեան մը շկայ որուն կրնան գիմել մարդիկ հատուցում եւ դարման գտնելու համար։

Սիալական պետութիւնը անվերաքննելի եւ անհակակնելի հարցի մը մէջ, որ ամէն տեսակ աղղեցութիւն եւ նշանակութիւն ունի միլիոնաւորներու կեանքին համար — այսքան անհեթեթ եւ բոնակալական է տնտեսական հարցին պետականացումը։

Տնտեսական հարցին մէջ մէնք տեղ կուտանք պետութեան, ձիշդ է, բայց այդ տեղը՝ իրաւարարութեան տաեանին է, հակակշող ձեռքինն է, պատժող արդարութեանն է։ Հարստութեան աւելի արտադրանում նշանարանը միշտ ալ խաղաղ նաւարկութիւն չունենաց խաղաղ ջուրերու վրայէն։ Կը պայման փոթորկներ եւ իրաւարարն է որ յառաջ կուգայ եւ փոխանակ ձգելու որ կուտանք կողմերը աւելի ամուր սեղմեն իրարու կոկորդ եւ իրենց կոփւին մէջ կատե-

ցընեն տնտեսական կեանքի աճումը, կ'ստեղծէ շահեցուներգաշնակութիւնը եւ կ'ապահովէ աշխատանքի շարունակութիւնը։ Ու զիտելի է, թէ ամէն նոր իրաւարարութիւն՝ աստիճան մը աւելի կը գոհացնէ բանուորական դանգուածը, ինչ որ կը նշանակէ յառաջդիմութիւն դէպի հարստութեան աւելի արդար բաժանում։

Ի՞րը ունենալու, եւ շատը ունենալու փառատենչութիւնը կրնայ այլասենիլ եւ դառնալ հարստութեան անսահման կուտակումին անյագ ախողժակը, որուն զիշատիչ ժանիքները աշխատաւոր գանգուածի մարմնին մէջ միրճին անոր միսը փրցնելու եւ արիւնը հոսեցնելու աստիճան։

Այդտեղ է որ երեւան կուգայ պետութեան հակակըշող եւ պատժող ձեռքը եւ կը գործածէ իր զէնքերը։ աւելի ծանր տուրքեցը կը չափաւորեն հարստութիւնը եւ կը թեթեցնեն աշխատաւորին տուրքի բեռները։ Բանուորը կ'ունենայ կազմակերպական ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնը եւ արկածներու եւ ծերութեան դէմ ապահովագրութիւնը։

Տնտեսական յառաջդիմութեան էական եւ հոգեբանական ազդակները պահպանուած եւ կառավարութիւնը իր իրաւարարի եւ հակակշողի գերին համար օժտուած աւելի լայն իրաւասութիւններով և ընկերագիտական աւելի մէծ պատրաստութիւններով — ահա ինչ որ մեղ պիտի առաջնորդէ դէպի տնտեսական բարգաւաճութիւն եւ դէպի այդ բարգաւաճութեան մէջ աւելի արդար եւ ընդհանուր համեմատական մասնակցութիւն։

Տնտեսական եւ սկզբունքային այս վերլուծումներէն կ'անցնիմ հիմա մեր կուտակցութեան դրծնական ուղղութեան հարցերուն, որոնց մէջ կ'իյնան մեր քաղաքականութիւնը հայտառանի կառավարութեան եւ մեր վերբերումը ուրիշ կազմակերպութիւններու հանդէպ։

ՏԵ. Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



ԻՆՉՈՒՄ ՄԵՐ ԲԱՐԵԱՑԱԿԱՄ ԸՆԴԴԻՄԱԴՐՈՒԹԻՒՆԸ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ —

Գաղտնիք մը չէ թէ Հայաստանի ներկայ կառավարութիւնը եւ մեր կուսակցութիւնը երկու ծայրագոյն հղութեր են իրենց ազգային, ընկերային եւ տնտեսական հայեացքներով ու ձգումներով։ Գաղտնիք պէտք չէ մնայ թէ ինչու հակառակ այդ իրողութեան՝ մեր դիրքը բարեացակամ ընդդիմադրութիւն է եւ ո՛չ թէ անհաշտ ու թըշնամական ընդդիմագոյութիւն։

Մեր այս գիրքը արդիւնք է երկու շատ որոշ պատճառներու և նկատումներու։

Առաջին, մենք կը ճանչնանք հայկական կառավարութիւնը, եւ կ'ընդունինք թէ անոր իրաւունքն է սպասել որ երկրին մէջ թէ երկրէն դուրս՝ քաղաքացիական պարտաւորութիւնները կատարուին ամէնքին կողմէն եւ այդ կերպով պետական մեքենան կարենայ հասնիլ երկրին եւ ժողովուրդին հանդէպ իր ունեցած պարտականութիւններուն։

Եզկըորդ, մենք կը նկատենք, թէ մեր ժողովուրդը եւ երկիրը ըրչապատող հանդամանքները տակաւին կը ներկայացնեն արտասովոր զժուարութիւններ եւ ներկայ կառավարութեան գործը կը դարձնեն ամէնքն զժուարը աշխացնի մէջ։ Իշխանութեան հանդէպ ընդդիմադրութիւնը մենք կը նկատենք թէ պէտք է ազգուի եւ կառավարուի այդ բացառիկ հանդամանքներուն նկատառութեամբը եւ ո՛չ թէ բնականոն ժամանակներու եւ այժմաններու յատուկ զդացումներով։

Եւելի պարզաբանելու համար առաջին պատճառը՝ մենք կ'ընդունինք թէ ո՛չ Հայաստանի կառավարութեան ներկայ վարչաձեւը, ո՛չ ալ Սօվիեթական դաշնակցային դրութեան մէջ իր մասնակցութիւնը ո՛քեւէ չափով այդ կառավարութիւնը կը զրկեն հայկական պետականութեան հանգամանքն։ Իտալական ներկայ կառավարութիւնը նուազ իտալական չէ Փաշխատական տիֆտառուրայի վարչաձեւը կիրարկելուն համար, ինչպէս ձարական կառա-

վարութիւնը նուազ ուռասական չէր, միապետական տիֆտառուրան գործադրելուն համար։

Դարձեալ, Աւստրալիոյ կառավարութիւնը նուազ աւրարալիական չէ, երբ մ ա ս կը կազմէ նրիտանական Հանրապետութիւններու ընտանիքին, եւ իր արտաքին յարաբերութիւններու, ու պատերազմի ու խաղաղութեան հարցերը վատահած է այդ ընտանիքի կեդրոնական կազմին, եւ կամ աւելի համեստ նմանութեամբ մը, Միջազետքը նուազ արաբական կառավարութիւն մը չէ, հակառակ հոգատար տէրութեան մը ներկայութեան, քանի որ արաբական կառավարութիւն մը զարգացնելու եւ ինքնապահ գարձնելու սկզբունքը կը կազմէ հիմք անոր ներկայ գրութեան եւ այդ սկզբունքը կը կիրակուի քայլ առ քայլ։

Անսնք որ Հայաստանի կառավարութեան կը զլանան հայ պետութեան հանդամանքը մեծ սիալ մը կը գործեն եւ նոյն ատեն ապացոյցը կուտան խոշոր կեդրիքի մը։ 1919-1920, Հայաստանի նախորդ կառավարութեան օրով՝ երբեք գագար չառաւ հոգատար պետութիւն մը դանելու աշխատութիւնը։

Ի՞նչ կը նշանակէր ատելիա։ թէ հայ քաղաքական միավը կ'ընդունիէր որ մեր գործութեան այս առաջին ըըրջանին մեր ինքնակառավարութիւնը պէտք է չափաւորուի ուրիշ աէրութեան մը միջամտութեամբն ու օժանդակութեամբը մեր գործերուն մէջ։ Ատով՝ հայ պետականութեան գաղափարը եւ իրականութիւնը չէր որ կ'ուրացուէր, այլ կը ժամանակէր հայ քաղաքական վերածնունդը նոր կարուսէ մը փրկել ուրիշներու ուժին օգնութեամբ, երբ մեր առանձին ուժերը բաւական չէին այդ նպատակին համար, ինչ որ գժբաղդաբար լիովին ապացուցուեցաւ, երբ փորձի ժամանակը եկաւ։

Ի՞նչ որ երէկ տրամաբանական էր եւ խելացութիւն էր հայ քաղաքական մտքին համար, արամաբանական եւ խելացի բան մըն է այսօր ալ, եւ աւելի քան անհեթեթ եւ կեղծ տեսակէտ մը կը պաշտպանեն անոնք, որ այսօր հայկան կառավարութեան գոյութիւնը կ'ուրանան ճիշդ

այն բնոյթին համար, որուն աւելի շեշտուած տեսակը ձեռք բերել կ'աշխատէին այնքան անձկանքով:

Հոգատար տէրութիւնը մը երթ'ք հայկական կառավարութեան չպիտի տար աւելի լայն իրաւասութիւններ եւ բնոյթադիծ, քան որ Սօվիէդական Միութիւնը կուտայ իր անդամ Հայաստանին:

Պատիկ զուգակիռ մը երեւան պիտի հանէր այս իրուղութիւնը լիովին:

Սօվիէդական Միութիւնը այսօր իսկ ճանչցած է Հայաստանի անկախութեան սկզբունքը եւ Հայաստան ազատ է անջատուելու, եթէ ուզէ, եթէ պատրաստ զգայ: Հոգատար տէրութիւնը ի՞նք պիտի որոշէ Միջագետքի կամ Պաղեստինի անկախութեան թուականը. ինքն է որ տարիներ ետք պիտի վկայէ — եթէ պիտի վկայէ — թէ այդ երկիրներու ժողովուրդները պատրաստ են այլեւս ինքնինքնին կառավարելու, առանց ուրիշի օգնութեան . . . :

Սօվիէդական Միութիւնը թոյլ տուած է որ Հայաստանի կառավարական ամբողջ կազմը, պետական հիմնարկութիւնները բոլոր ճիշդերով բաղկանան եւ զեկավարուին Հայերէ եւ հայերէնը գործածուի իր պետական լիզու, առանց ոռուսերէնը անոր ընկերացնելու հարկադրութեան: Հոգատարութեան ենթակայ երկիրներու մէջ նոյն իսկ ներքին կառավարութեան բոլոր գլխաւոր պաշտօնները եւ դիրքերը դրաւուած են հոգատարին ազգայիններէն, եւ հոգատարին լեզուն կը գրաւէ առաջին տեղը:

Սօվիէդական Միութիւնը արտաքին յարաբերութիւններու եւ պատերազմի ու խաղաղութեան հարցերը կեդրոնական կազմին վերապահելու ատեն՝ իր բաղկացուցիչ հանրապետութիւններուն ձայն տուած է կեդրոնական կազմին մէջ եւ այդ ուղղութեամբ իր ուղղամտութիւնը ապացուցած է իր դեսպանութիւններուն եւ առեւտրական ներկայացուցչութիւններուն համար մարդիկ առնելով այդ ազգութիւններէն: Խարախան եւ Դաւթեան եղած են դեսպան, Փիրումեան, Շահվէրտեան, Մակինցեան, Պէկզատեան եւ ուրիշներ եղած են առեւտրական ներկայացուցիչներ: Սուրբացին, Միջագետքին եւ Պաղեստինցին ի-

րենց երեւակայութենէն անդամ չեն կրնար անցնելոր հոգատար Ֆրանսան եւ Անդլիան դեսպաններ եւ ներկայացուցիչներ առնեն իրենցմէ:

Ո՛չ մէկ տարակոյս, ուրեմն, որ Հայաստանի ներկայ կառավարութիւնը աւելի կը մօտենայ լման պետականութեան մը յատկանիշներուն, քան հոգատարութեան ենթակայ կառավարութիւնը, եւ հայ քաղաքական միտքը, գոնէ այս կէտին մէջ, տարակարձութեան եւ ընդվզումի նշաններ պէտք չէ ցոյց տայ: 1920-ի գէպքերը, եթէ ուրիշ դաս չի տուին մեզի, գոնէ վերջնականապէս համոզելու էին մեզ թէ մեր քաղաքական գոյութեան այս շրըշանին, մեր ուժերու այս վիճակին եւ միջազգային անըստոյդ, անհանգարու եւ պատերազմատենչ տրամադրութեան մէջ՝ մեր պետականութիւնը պէտք էր պայմանաւորուէր հոգատարական կամ դաշնակցային կապով մը:

Այս անառարկելի բացատրութենէն կը բխի Երեւանի կառավարութեան ճանաչումը մեր կողմէ, իրը հայկական կառավարութիւն:

Նոյնքան պարզ եւ հասկնալի է մեր ընդդիմադրութեան բարեացակամ բնաւորութիւն տուող հանգամանքներուն բացատրութիւնը:

Ո՛րեւէ մէկուն չափ գիտենք, թէ իշխանութենէ դուրս գտնուող կուսակցութիւններու բնական իրաւունքն է իշխանութիւնը ձեռք բերելու ձգտիլ, եւ գիտենք թէ կուսակցութիւններ իրենց յաջողութիւնը կը փնտուն շատ անդամ իշխանութեան հանդէպ խափանարարական եւ անողոք ու անհաշու ու ազգմավարութեան մէջ, որ իշխանութիւնը տկարացնէ եւ ճամբան հարթէ իրենց առջեւ:

Ո՛րեւէ մէկուն չափ գիտենք նաեւ, թէ ազգերու պատմութիւնը արձանագրած է յեղափոխութիւններ, երբ այլ եւս բոլոր միջոցները անզօր եղած են երկիրը գէշ ու բըռնակալ կառավարութենէ մը աղատելու համար:

Բայց գիտենք նոյն ատեն, թէ ամէն կերպ, ամէն շարժում, ամէն տեղի եւ ամէն ժամանակի համար չէ: Արտաքին անմիջական վտանգէ զերծ, հարուստ, բարգաւաճ

և ամուս երկրի մը մէջ իշխանութեան գէմ խափանարարութիւնը եւ իշխանութիւնը ձեռքէ ձեռք խլելու ռազմավարութիւնը կրնան գոյութիւն ունենալ եւ իրենց հասցուցած վնասները կրնան դարձանուիլ զիւրաւ եւ փոխարինուիլ նոյն իսկ աւելի մեծ բարիներով։

Հայաստան այդ երկիրը չէ գեռ. վտանգները հեռացած չեն իրմէ բոլորովին, իր տնտեսական ու Փիղիքական ուժերը նոր կազմաւորուելու եւ զօրանալու առաջին օրերը կ'ապրին։ Իշխանութեան հաստատութիւնը, իշխանութեան թեւերուն ուժեղացումը կենսական պայմաններ են, որպէս զի այդ կազմաւորման եւ զօրացման ընթացքը շարունակուի։ Իշխանութեան գէմ խափանարարութիւնը եւ իշխանութիւնը կորդելու մարզանքը՝ մեր պարագային՝ ուղղուած չեն ըլլար սոսկ իշխանութիւնը ունեցող կուսակցութեան գէմ, այլ էութեամբ ուղղուած կը մնան չեշտակի երկրի ուժեղացման ընթացքին գէմ։ Ուրագուած, դաւաճան անունով որակուած եւ ամէն ձեռընտրութենէ զրկուած կառավարութիւն մը — ինչպէս որ հայկական կազմակերպութեան մը եւ անհատ մաս մը Հայերու գնահատման ու վերաբերումին մէջ կը ներկայացուի եւ կ'ընդունուի Հայաստանի կառավարութիւնը — անպայման պատճառ պիտի գտնայ երկրի կազմակերպումի ընթացքի թուլացումին։ Եւ ատէկ տուժողը ժողովուրդն է, երկիրն է։

Պարզ սովորութիւն է այն տեսակէտը որ երկիր եւ ժողովուրդ ու կառավարութիւն իրարմէ կ'անջատէ եւ առաջիններուն կը կամենայ ամէն բարիք, վերջինին ամէն չարիք։ Կառավարութիւնը՝ առաջնորդող, ուժեղը ներգանցակաւորող եւ յանձնանձող, եւ ժողովուրդին՝ օրէնքին եւ կարդասահութեան ապահովութիւնները նուրոգ կազմակերպական մեքենան է, առանց որուն՝ երկիր մը կը միւրճի տարրալուծումի եւ անկարգութեան քառոսին մէջ։ Հայաստանի եւ անոր ժողովուրդին զօրացման ու դարդացման մտահոգութիւնն ունեցողներ պէտք է ոյժ տան անոր կառավարութեան, պէտք է անոր արամագրեն չնարաւոր ամենալայն միջոցները, որպէս զի այդ օրկանը

իր ամենաղժուար պատասխանատուութիւնները տանի յաջողութեամբ։

Այս բմբանումները մեզ գրած են Հայաստանի իրականութեան հանդէս զբական վերաբերումի մէջ։ Կ'ուղենք օգնել մեր բոլոր միջոցներով, հակառակ որ մեզնէ հեռու ծայրագոյն կէտի մը վրայ կեցող կուսակցութիւն մըն է այսօդուայ կառավարութիւնը։

Այդ դրական վերաբերումը մենք ունէինք նախորդ կառավարութեան հանդէս ալ, եւ ատոր անհերքելի արձանագրուած փաստը կը մնայ այն հաստատական պատասխանը, որ տուած ենք այդ կառավարութեան կարձատեւ կեանքին մէջ հապարակ գրուած միա'կ պետական ձեռնարկին — Անկախութեան Փոխառութեան։ Իշխանութեան մտաին զբական վերաբերումի փաստ մըն էր նաեւ այն որ ցոյց տուինք 1920-ի Մայիսին նախորդ կառավարութեան գէմ փորձուած պօլչեւիկեան ըմբստութեան առթիւ։

Երէկ եւ այսօր կը պահէնք եւ կը գործադրենք քննադատութեան մեր իրաւունքը. Երէկ եւ այսօր մեր քննադատութիւնները հայ պետականութեան զօրացումը ունին իրենց նպատակակէտ եւ երբէ՛ք զայն տկարացնելու եւ քայլքայլու շարութեան եւ թշնամութեան ոգին։

Մեր վերաբերումը այսօր, ա՛լ աւելի բարեացակամ ընոյթ ստացած է, կ'ընդունինք, որովհետեւ 1920-ի դէպէքերը մեզի տուին աւելի մեծ զիտակցութիւնը մեզ ուժերուն եւ հայկական հարցին վերաբերմամբ միջազգային մտքին մտաին։ Նախորդ կառավարութեան յոխորտանքները եւ յաւակնութիւնները պէտք է խոստովանիլ որ յաջողած էին մեծ ուժերու եւ պատրաստ երկրի մը գաղափարին քողը քաշել քիչ շատ ամէն աչքի վրայ։ Այդ քողը պատռեցաւ 1920-ին եւ յայտնի եղաւ թէ ո՛րքան տկար ու քայլքայլուած է այդ երկիրը Փիղիքապէս, հոգեպէս, տընտեսապէս։

Նոյն այդ թուականին միջազգային միտքը մեզ հանդէս իր բացասականութիւնը վերջնականապէս մէջտեղ դրաւ մեղի սահմաններ չի տալով, հոգատար մը մեղմե-

լով եւ մեր պարտութեան անտարբեր ու անսիրտ հանդիսատես մնալով :

Այդ թուականէն ի վեր այլեւս ճշգութեամբ կը գնահատենք մեր սեփական ուժերը եւ լիովին կ'ըմբռնենք այն անդնահատելի արժէքը որ կայ Հայաստանի ունեցած այսօրուայ քաղաքական կապակցութիւններուն մէջ : Եւ կը գուրզուրանք այն գործօններուն վրայ, որ հայ ժողովուրդի պատմութեան այս շրջանին հաստատուն կամուրջ մը ձեւացուցած են անոր ապահով անցքին համար : Ամէն կամուրջ քանդուած էր եւ առանց այդ մէկին՝ մէծ վիճը պիտի ըլլաց գերեզմանը հայ ժողովուրդին, իր քաղաքական աշխատութիւններուն եւ աղատութեան ձգտումներուն :

Ոմանց մտքին համար թերեւս տակաւին ալ անհասելնալի ըլլայ թէ այդ բարեացակամ ընդդիմագրութիւնը ի՞նչպէս կը հաշտեցնենք մեր ուամկավարական սկզբունքներուն եւ աղատական ողիին հետ : Ի՞նչպէս կրնանք չի դառնալ յեղափոխական եւ գաւաղբարական կազմակերպութիւն կառավարութեան մը դէմ, որ քուէի եւ աղատ խօսքի ու խզճի իրաւունքները կը գլանայ ուրիշներու եւ բըռնութիւններ կը գործադրէ :

Շատ պարզ է այս երեւոյթին ալ բացարութիւնը . ներքին կեանքին մէջ յեղափոխութիւն մը — քաղաքացիական կրթուերու անխուսափելի ընկերակցութեամբ — բարիք մըն է երբ մեծագոյն չարիք մը խափանելու ստուգութիւնը կը ներկայացնէ . այդ յեղափոխութիւնը կը դառնայ աններելի մեղք մը, երբ արդէն ակներեւ է ք. ի իր ձեռք բերելիք արդիւնքը պիտի ըլլայ առաւելագոյն չարիքը՝ նուազագոյն չարիքին տեղ :

Հայկական յեղափոխութիւն մը Հայաստանի կառավարութեան դէմ՝ կ'ինայ վերջին տեսակին մէջ : Մեր ժողովուրդին մարմինը, մեր երկիրը կրնան տանիլ աղատ խօսքին եւ խզճին դէմ ժամանակաւոր բոնութիւնները — նուազագոյն չարիքը — բայց չեն կրնար տոկալ քաղաքացիական կոիւներու արիւնաքամութեան եւ քանդումներուն —

րուն — առաւելագոյն չարիքը : 1921-ի ըմբռատութեան հետեւանքները գեռ լեցուած չեն :

Դարձեալ մեր ժողովուրդը կրնայ տոկալ քուէազըր-կութեան ժամանակաւոր անիրաւութեան եւ զանազան անհեթեթութիւններու որ համայնակար մոլեուանդութիւնը կը ցուցադրէ հայ ազգային հողին եւ միտքը վրդավելով — նուազագոյն չարիքը — բայց այդ ժողովուրդը չի կրնար դիմագրել յաջողած յեղափոխութեան մը սիհելի հետեւանքին, որ զինքը պիտի փոխադրէ 1920-ի աշնան պարտութեան օրերուն, քաղաքական կապերէն ու օժանդակութիւններէն զրկուած, թշնամիններով շրջապատուած եւ իր բազդին լքուած Փիղեքական ու տնտեսական քայլուած, թոյլ ուժերով, — առաւելագոյն չարիքը :

Ոհա թէ ինչո՞ւ հայկական յեղափոխութիւն մը համայնակար կուսակցութեան կամ իշխանութեան դէմ չէ, այլ րուն իսկ հայ ժողովուրդի կեանքին եւ քաղաքական գոյութեան դէմ է, եւ ահա թէ ինչո՞ւ մենք դէմ ենք այդ տեսակ յեղափոխութեան մը, հակառակ որ այդ երկրին մէջ ուամկավարութիւն եւ աղատականութիւն շղթայուած են :

Եթէ ես ըլլայի ուամկավար աղատական ուուս մը՝ մէկ օր չպիտի վարանէի գառնալ անհաշտ և վտանգաւոր յեղափոխականը ուուսական իշխանութեան դէմ : Ուուս անհամար միլիոնները, անտեսական ուժի անսահման աղբերները, անծայրածիր հողերը կրնան դեռ վերապրել շատ փոթորիկներէ եւ ցնցումներէ ետք : Իրզ Հայ Ռամկավար Աղատական կը մերժեմ ուամկավարութեան եւ աղատականութեան սիրոյն գաշիւնը խրել Հայաստանի կողը, որովհետեւ անիկա մանուկին է գեռ, որուն ոսկորները կարծրացած չեն բոլորովին, եւ պէտք ունի հանդիսաւ սննդառութեան, հողածու, խնամող ձեռքեզու, որպէս զի շուտ կարծրանայ, եւ պատրաստուի քալելու առանց նեցուկի, առանց օգնութեան եւ առանց ամէն փոթորիկի առջեւ գետին իյնալու երկիւղի :

Այդ սննդառութեանն է Հայաստանի կառավարութեան հանդէպ Ռամկավար Աղատական Կուսակցու-

թեան բարեացակամ ընդգիմաղբութեան նշանակէտն ու  
անոր բացատրութիւնը :

### ՄԵՐ ԴԻԲՔԸ ՈՒՐԻՇՆԵՐՈՒ ՀԱՆԴԵՊ

Արտասահմանեան կազմակերպութիւններու եւ մար-  
միններու հանդէպ մեր գիրքը կը բնորոշուի հետեւեալ  
կերպով : Հասարակական բոլոր գործօններուն եւ հաս-  
տառապութիւններուն պաշտօնն է հոգ տանիլ հայրենիքէ  
զգկուած գաղութիւններու մասուրական եւ հոգեկան պա-  
հանջններուն եւ աշխատիլ որ անոնք զոհ չերթան ձուլումի  
յորդանքին : Հանդամանքներու մասնաւոր հարկադրու-  
թիւնովը՝ քաղաքական կուսակցութիւններ իրենց ջան-  
քերուն կարեւոր մէկ մասը կը նուիրեն այդ ուղղու-  
թեամբ :

Արտասահմանեան այս պարտականութիւններէն  
գուրս՝ այդ գործօնները եւ հաստառապութիւնները իրենց  
մէծ պարտականութիւնն ունին Հայաստանի Վերածնուն-  
դին հանդէպ :

Առաջին աշխատութիւնները կրնան կատարուիլ ա-  
ռանձին առանձին : Խմացական եւ գաստիարակչական  
ջանքերու համար հարկ չկայ անպարման գործակցու-  
թեան . անհրաժեշտ է միայն ներքին խաղաղութիւն, յար-  
գանք՝ ազատութեան հանդէպ եւ քաղաքակրթութիւն :  
Ամէն վտանգէ հեռու, մենք պատեհութիւն ունինք հաստա-  
տելու թէ որքան կ'արժեցնենք մեր ինքնակառավարու-  
թիւնը, գործունէութեան մեր եղանակներէն բոլորովին  
հեռացնելով բոնութիւնները, անկարգութիւնները եւ օ-  
րինագույթիւնները :

Դժբախտաբար գաղութիւններու կեանքը կ'արձանագրէ  
շատ փաստեր, որոնց մէջ բոնութեան, օգինազանցու-  
թեան եւ ամէն զնով տիրելու կիրքը միայն կը խօսի, եւ  
այդ իրողութիւնը մեզ կ'ստիպէ հակառակորդ դառնալ եւ  
պայքարիլ անկարգ ու մոլեռանդ տարրերու դէմ :

Հայաստանի հանդէպ պարտականութիւնները ան-  
հրաժեշտ կը դարձնեն գործակցութիւնը, որովհետեւ ա-  
տառ մէջ է նիւթական խոչոր աղբիւրներ ստեղծելու հնա-  
բաւութիւնը : Բայց այդ տեղ աւ գործակցութիւնը ան-

կարելի կ'ըլլայ քաղաքական կուսակցութիւններու միջեւ :  
Արտասահմանեան համայնավարները անհեթեթօրէն  
իրենց կոչումը կը նկատեն բացառապէս ուժ տալ իրենց  
գտնուած երկիրներու արմատական տարրերուն, որպէս զի  
համաշխարհային յեղափոխութիւնը պայթի : Խամկավար  
Ազատականներս մեր կոչումը կը նկատենք ամէն մէկ  
Հայու ուժը եւ միջոցները տրամադրէլ Հայաստանի, մեր  
գտնուած երկիրներուն վերապահելով մեր օրինապահու-  
թիւնը, եւ անոնց ժողովուրդներուն ձգելով յեղափոխու-  
թիւն պայթեցնելու եւ վարչաձեւ տապալելու իրաւունքն  
ու հողը :

Հիմնական այս տարրերութիւնն կը ծնի գործակցու-  
թեան անհնարութիւնը մեր եւ արմատական տարրերուն  
միջեւ :

Դաշնակցութիւնը չի ճանչնար Հայաստանի քաղա-  
քական գոյութիւնը . Հայաստան իրեն համար ուստական  
ծայրագաւառ մըն է . Հայաստանի վարիչները գաւաճան-  
նեց, աւազակներ, ոճրագործներ են :

Ումէկավար Ազատական Կուսակցութիւնը Հայաս-  
տանը Հայաստան կը ճանչնար, հայկական կառավարու-  
թիւնով, որուն գլուխ գտնուողները եթէ տուած են քըն-  
նալատութեան եւ զգոհութեան առիթներ, առաւելա-  
պէս ծնունդ իրենց ընկերային դաւանանքին եւ յեղափո-  
խական դիմատուրայի շարունակուող հանգամանքին,  
ամենափոքր ապացոյցը տուած չեն թէ երեւան կը մնան  
Հայ ժողովուրդն ու երկիրը ազիւնաքամ ընելու, փացնե-  
լու եւ քար քարի վրայ չի ձգելու կոչումով, ինչ որ պէտք  
էր ըլլար գործը՝ «գաւաճան, աւազակ, ոճրագործ» կա-  
ռավարութեան, իսկ տուած են փաստեր այդ եղկիրը և  
ժողովուրդը զօրացնելու եւ յառաջացնելու իրենց ծրա-  
գիրներուն եւ գործունէութեան :

Հմբունումներու եւ գնահատութեան այս հիմնական  
տարրերութիւնը անկարելի կը դարձնէ գործակցութիւնը  
մեր եւ Դաշնակցութեան միջեւ : Զենք կրնար նոյն բեմէն  
այս երկու անհունօրէն տարրեր լեզուներով խօսիլ ժողո-  
վուրդին եւ սպասել որ ժողովուրդը սրտաբուխօրէն պա-

տառիսանէ, գործակցութեան բառէն հմայուելով։ Զենք կրնար Ամերիկացիներու երթալ եւ ըսել թէ գործակցութիւն եւ մէկ ճակատ ունինք, երբ մենք կ'ըսենք, Հայաստանին օգնեցէք, ինչպէս ան է այսօր, Ռուսաստանի հետ իր քաղաքական կապերով, իսկ Դաշնակցութիւնը կ'ըսէ, Հայաստանին օգնեցէք, պայմանաւ որ Ռուսաստանի հետ իր կապը խզէ։

Զենք կրնար Հայաստանի կառավարութեան կոնսիլին ետեւէն Հայ ժողովուրդին ու երկրին հետ Հաղորդակցիլ, ձեզ հետ ենք լսել, բայց ո՞չ կառավարութեան հետ, ինչպէս Դաշնակցութեան թէզն է, որովհետեւ այդ կերպով մէր հասցնելիք նիւթական փոքր օգնութեան փոխարէն հարիւապատիկ չարիք կը հասցնենք արտասահմանի եւ երկրի մէջ մեռցնելով Հայ պետութեան եւ կառավարութեան գաղափարը, կամ առ նուազն ժողովուրդին ներշնչելով պետութեան մասին արտառոց եւ անհեթեթ ըմբռնումը, թէ կարելի է ուղած ատենը ճանչնալ կառավարութիւն մը, ուղած ատենը ուրանալ անոր գոյութիւնը։ Եւ աշխարհի մէջ ո՞ր կառավարութիւնն է որ ուրախութիւնով պիտի ընդունէր այդ ոդիով եւ՝ այդ տեսակ գործակցութիւնէ մը երկարած ձեռքը, եւ թոյլ տար որ այդ ձեռքը քանի մը արծաթ բռնած՝ ներս մտնէր հակապետականութեան սերմերը ցանելու։

Այսքան անտրամարանական եւ անհեթեթ պիտի ըլլար այդ գործակցութիւնը եւ մենք կը մնանք անջատ գործունէութեան գետնին վրայ, մէր համակրութիւնը եւ աշխակցութիւնը նույիրելով ոչքաղաքական այն կազմակերպութիւններուն եւ մարմններուն, որոնք Հայաստանը կը ճանչնան, ինչպէս մենք կը ճանչնանք, եւ իրենց սեւեռուն մտածումն է անվերապահ եւ առաստ օժանդակութիւն։ Հայաստանի վերապրումի եւ վրածնունդի գործին։

Տեսութիւններու այս շարքը փակելէ առաջ կ'ուղեմ կանգ առնել նիւթի մը վրայ, որ շատ սերտ առնչութիւն ունի Հայ ժողովուրդի հողեկան ապրումներուն հետ եւ իրը նկարագիր եւ ոդի պէտք է մշակուի, ապագայի իր ճակատագրական դերին համար։ Այդ նիւթի է՝

## ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

Վերացական հարց մը չէ ասիկա Հայ ժողովուրդին համար։ չկայ ժողովուրդ մը ամբողջ աշխարհի մէջ որ պէտք ունենայ իր միտքը աւելի զբաղեցնելու այդ հաղով, քան մէր ժողովուրդը։

Կը սիրենք խաղաղութիւնը, բոլոր ազգերը կը յայտարարեն թէ կը սիրեն խաղաղութիւնը, բայց ոտքէն մինչեւ ակուաները սպառազինութիւնները ամէն կողմ, ուրիշ պատմութիւն եւ տարբեր ազգագրութիւն կուտան։

Մեր պարագային, մանաւանդ, վիճակը ձգուած է պատերազմին, ու ո՞չ թէ խաղաղութեան։

Կը խորշինք վիրաժառութեան պատերազմին, բայց պատմութիւնը եւ արիւնը իրենց անկորհնչելի իրաւունքներն ու անվերծանելի զրզումներն ունին, որ թոյլ չեն տար ազգի մը քնանալ անպատճութեան եւ նահատակութեան գաղաղին մէջ։

Կը խորշինք հարկազրանքի պատերազմին, բայց ապրելու պէտքը զգացում չի ճանչնար, իսկ չստեղծուեցաւ այն համաշխարհային ուժը որ վաղը խաղաղ իրաւարարութեամբ վճռէր թէ ո՞վ է բուն տէքը այն հողերուն, որոնց տակ թաղուած են Հայ նախնիքներու ոսկորներն ու քաղաքակրթութեան հետքերը, եւ որոնք գեռ քիչ առաջ իրենց ծոցին մէջ առին հարիւր հաղարաւոր անմեղներու արիւնը։ Վաղը Հայաստանը շատ փոքր պիտի գայ շուտ աճող մէր թիւին համար, չխեղդուելու, չմեռնելու համար մէր աչքերը դէպի մէր հողերը պիտի գառնան։ ո՞վ է որ պիտի վճռէ թէ աղդարութիւն չէ թոյլ տալ որ աշխարհակալի ընչաղացութեամբ եւ քմայքով խոպան ու ամայի մնան այնքան հողեր, երբ անդին անոնց բուն տէրերը, բուն ժառանգորդները չնչահեղձ կ'ըլլան հողի պակասէն։

Կը խորշինք պատերազմին, բայց ո՞ւր է ապահովութիւնը անոր դէմ, երբ ուժի փիլիսոփայութիւնը իր գետառեսիլ եւ դիշատիչ ժանիքները կը պահէ, եւ ազգեր կը

դինուին, ու կը պատղաստուին հաստատելու համար թէ աշխարհի արեւը վերապրող զօրաւորինն է : Ո՞ւր է երաշ- խաւորութիւնը՝ յարձակողական պատերազմին դէմ :

Անխուսափելի պատերազմի այս աղջարարութիւնը պատին վրայ պէտք է կարդայ մեր ժողովուրդը եւ պատ- րաստուի պատիւի եւ ապրելու հնարաւորութեան այն պատերազմին, որ օր մը պիտի գայ անպայմանորէն իր ակամայ ուղելովը, կամ ուրիշներէ իր վրայ հարկադ- ուուելով :

Վայ' է այն օրուան, երբ պատմութիւնը իր ընթաց- քովը մեր գուրը զարնէ եւ մեզ գտնէ անպատրաստ, մաս մը խաղաղութեան սիրոյն և ազգերու եղբայրութեան գա- ղափարին թմբիրովը ընդարձացած, եւ ուրիշ մաս մը չա- ղատագրուած այն բոլոր հողեկան տկարութիւններէն, որ 1920ին Հայ բանակ եւ ժողովուրդ դէպի պարտութիւն խուժող խուժապահար եւ երկչոտ ամբոխի մը վերածե- ցին :

Սիրենք խաղաղութիւնը, բայց վառօդը չոր պա- հենք, ինչպէս ըստած են իմաստունները : Զի մնտուենք պա- տերազմը արկածախնդրութեան սիրոյն, չաճապարենք պատերազմին համար, բայց մեր պատրաստութիւնը ըլ- լայ մինչեւ «վերջին կոճակը» : Անհոգութիւնը եւ անպատ- րաստութիւնը նկատենք մեծագոյն ոճիրը մեր գոյութեան դէմ : Մեր պատմութեան մէջ չատ պարտութիւններ տուն տարած ենք. յաջորդ պատերազմին մէջ յաղթութեան խորհրդանշաններով պէտք է տուն դառնայ Հայ բանակը :

Մեծ թէ փոքր ազգեցու համար ամենաիրաւացի նը- շանարանն է խաղաղութիւնը՝ արդարութիւնով : Կը նա- խընտրենք, եթէ համաշխարհային անաշառ իրաւարու- թիւնը տայ այդ արդարութեան խաղաղութիւնը . կը հա- մաձայնինք արիւնի տուրքին, երբ այդ է անխուսափելին : Առանց արդարութեան՝ խաղաղութիւնը զնտանն է, որուն մէջ չնշառութիւնը կը տկարանայ եւ ազգ մը դանդաղօրէն դէպի մահ կը քաշկուուի :

Հայ ոգին եւ նկարագիրը պէտք է մարզուին եւ դաս- տիարակուին այս խորհուրդով : Ներկայ սերունդը պէտք

չէ իր յաջորդ սերունդնեցուն ժառանգ ձեզ մեղկ, թո- լամորթ ջիղեր եւ անարդար խաղաղութեան վարժու- թիւնը, որ Հայ ժողովուրդի գոյութեան միշտ պիտի տան հիւանդակախ ու արհամարհուած յատկանիչ մը : Պատե- րազմը կրնայ յիսուն տարի ետքը գալ — անհատներն են որ ստիպուած են վայրկեաններ եւ օրեր հաշուել իրենց ծրա- զիրներուն համար — բայց ցեղին ջիղերը ամբացնելու, անող սրտէն թուլամորթութիւնն ու երկչուութիւնը հե- ռացնելու եւ զայն հոգեկան ու Փիղիքական քաջութեան ուժերովը օժտելու, մէկ խօսքով, նոր Հայ ժողովուրդը կերտելու գործը այսօրուընէ պէտք է կատարուի եւ եր- բեք չի թուլնայ իր թափին մէջ :

Հայաստանի մէջ այսօրուան մարդիկը կրնան ընկե- րային եւ տնտեսական ողոշ հայեցողութիւններով՝ ըստ իրենց՝ ազրելու եւ լաւ ապրելու հարցին լուծումը գտնել . այդ բոլորը ի զուր են, եթէ ինքնապահպանման եւ ինքնապահտապանութեան մեծ դաստիարակութիւնը չի տը- րուի նոր սերունդի ուսանողութեան, Հայ բանակին եւ ամբողջ ժողովուրդին, ինչպէս կ'ըլլայ մեղմէ անհունա- պէս զօրաւոր ազգերու մէջ, ամէն մէկ անհատէն հայրե- նիքը սիրող եւ հայրենիքին համար կուռող անվեհեր զի- նուորը զուրս բերելու նշանակէտով :

Խօսք մըն ալ եւ պիտի վերջացնեմ . այդ խօսքը՝ վա- զուանն է :

## Ի՞՞նչ է ՎԱՐԴԻ :

Վաղը՝ իրականացած տեսիլքն է շէն ու ծաղկած հայ- րենիքին, ստեղծագործական ու արտադրական եռուցենի հայրենիքին :

Վաղը՝ իրականացած տեսիլքն է Հայ մտքի մեծու- թեան, լուսաւորութեան հսկայ նուանումներով՝ իմացա- կան աշխատութիւններու եւ յդացումներու անսահման դաշտին մէջ :

Վաղը՝ իրականացած տեսիլքն է ուժաւորուած արծի- ւին, որ պէտք չունի այլեւս իր մօր պաշտպանող թէ-

ւերուն եւ կը նախրէ անկախօրէն ու աներկիւղ՝ փոքո-  
րիկներէն եւ ամպրոպներէն :

Վաղը՝ իրականացած տեսլիքն է Հայ հին ու նոր բա-  
ղաժակրթութիւններու ողջագուրումին եւ դարեր ետք  
կարօտակէզ ու սրտայոյզ հանդիպումը ապրողներուն եւ  
իրենց նախնիքներու նուիրական նշխարներուն :

Վաղը՝ իրականացած տեսլիքն է երջանկութեամբ  
խայտացող Հայ էութեան, որ անյագօրէն կ'ըմպէ քաղցր  
նեկտարը վերահաստուած արժանապատութեան եւ  
իրաւունքներուն :

Վաղը՝ իրականացած տեսլիքն է շնորհագեղ Հայ ժո-  
ղովուրդին, որ արդարութեան եւ խղճի ու մտքի ազա-  
տութեան անմահաբոյք մքնոլորտին մէջ՝ իր հոգին կը  
ցօղէ ցնծութեան արցունքներով, եւ կուրծքը կ'ուռեցնէ  
գոհունակութեան ու հապատութեան յուգումներով :

ՎԱՂՈՒԱՅ ԱՅԴ ՏԵՍԻԼՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՈՒ-  
ՐՈՒԱԾ ԱՅՍՈՐՈՒԱՅ ԱՇԽԱՏԱԻՈՐՆ է ՈԱՄԿԱՎԱՐ  
ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ :



Bogoslaw



«ՊԱՅՔԱՐ»Ի ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐԸ

ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՄԷԶ

Ա. ԶՈՂԱՆԵԱՆ

---

ՄԱՄՈՒԼԻ ՏՈՒ Ե

«Ի՞նք ՏԵՍԱՅ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ

ԵՒ ՃԱՎԱՅԻ ՄԷԶ»

ՀՐԱԶ ԵՐՈՒԱՆԴ

Հ. Յանձնական